

Յասաշչիկոյ թուով զիստ սկսինք հրասարակել, բոլոն նիստի մեջ բանաստեղծ Միջեցիկների կենսագուռա-թիւնը, զար խստացու էինք անապոր. թուով մը՝ Միջեցիկների հարս բանակի առթիւ: Այս անդամ կը հրասարակենք թորդանանթիւնը էնց առգայա ին բանաստեղծի առենէն կրստու բանաստեղծութիւն-ներէն ժեկուն:

## ՏԱՂ ԵՐԻՍԱՍԱՐԴՈՒԹԵԱՆ

— — —

Անսիրտ, անհողի, ժողովուրդիները կմախքներու ժողովուրդներ են: Երիստասարդութիւն, թեւ տուր ինձիք: Թոթի՞շ անսնեմ այս հին աշխարհէն վեր, պատրամին երինաւոր վերնակառաները բարձրանամ, ուր ինապէ հրացին կը կործէ, նորութեան ծաղիկը կը թօթվէ ու յոյմը ուկի ցոլքերով կը պարուրէ:

Այս որուն այսումբերը ծերութենէն կը մը-թառնին, այս որ գեկ ի հոգը խորչածալից ճակատ մը կը հակէ, թող աշխարհի հորի-զոնը անսնէ այսպէս ինչպէս իր անզօր նայուածքները զայն է ընզրդիկն:

Երիստասարդութիւն, զուն երկրս վի՛ր թոփի, եւ արեւուն աչքովր մէջ ընեեն միւսը՝ մարգակայն զանգուածները թափանցէ:

Վար նայէ՛, Յաւերժական մէզով մայշ-լոտած, պիկ ջրինդղի մը մէջ ինդղուած առ միջոցը, երկիրն է: Ճես ինչպէս անոր մարածու ջրերուն վրայ խեցնմութ մը բարձրացեր է իր կոնքին մէջ: Դեկ զեկաւար ու նաւ է միանգամայն, ստորագաս թուլամորթները կ'արայ, մերթ վեր կ'իլլէց, մերթ խորութեանց մէջ կը միրծի: Զի կպիր կուսակին, եւ կուսակր իրեն չի կպիր. յանկարծ պրո-պրջակի մը պէս, ժայրի մը կը զարնուի ու կը պայտի: Ոչ ոք անոր կեանքը ճանչցաւ, ոչ ոք անոր վախճանը զիտցաւ: Եսականութիւնն է ան:

Երիստասարդութիւն, քիզի համար կեսարի մակարն այն ասին միայն քայլոցը է երբ վայն ուրիշներու հետ մէկուն կը վայեւս: Երիշ նային սրտեւն ասին ասին աւ յն ասին յնծութեամբ կը զի-նովանն երբ ուկի թել մը զանոնք կը միացնէ:

Միասի՞ն, ո՞վ երիստասարդ բարեկամներ: Ամենուն քրջանութիւնը, անս մեր անոնու նպաստակակիւթը: Միունթեամբ ուժաւուած, խան-զավառութեամբ լուսաւուած, քայլ նք միասին, ո՞վ երիստասարդ բարեկամներ: Նոյնչափ երջանիկ է այն որ ասպարեզին մէջ-տեղը բնիւա: Եթէ մեսինի, անոր մարմինը աստիճան մը կ'ըլլաց փառքի պալատա բարձ-րանալու համար: Միասի՞ն, ո՞վ երիստասարդ բարեկամներ: Իրաւ, ճամբան զինուակ ու լու-պրդուն է, բուռնուուն ու ակարութիւնը անոր մուշու կ'արդիլնէ: Բուռն ու ժը բուռն ուժով կը մինչինք, իսկ սկարութեան դէմ՝ մեր ա-սաջին տարիներէն իսկ սկարութեան դէմ արդիւնք արդարութիւնը զոր բարձրացնէ առ անջամ աշխատավութիւնը կամ վայրիկանին: Եւ այդ տատանին գոյութիւնը Պատերազմին կամծեցնալ անհրաժեշտութեանը զէմ ժողովուրդները ա-պահովցնող բաւական լուրջ միջնոց մը պիտի:

Այն որ, դեռ տղայ, կրցաւ օրօրոցին մէջ հրդային գլուխուը ճզմնէ, կենատարուննը պիտի նեղզէ երբ երիստասարդ րլլայ, զժիւ-քին ձեռքէն իր գուր պիտի ես կորու, մինչեւ երկինք պիտի երթայ զափնիներ քափելու: Եւ լի՛ր հնառունայուածքը իր կը կրնար համիլի փշրէ՛ ինչ որ բանականութիւնը չի կրնար փշրէ: Երիստասարդութիւնը մը թիջ չոր է ինչ պէս արծունիք, բու բազուկ ինչպէս արական արդարինք:

Ու աւսի: Մեր շղթայովն աշխարհին շրբ-ջանակը պաշարինք: Մեր մատօւմներն ու մեր հոգիները կեցրուացնենք միակ վասարանի մը մշջ: Քո աշակէ դուռ ելիր, ո՞ւ գերկ-րագունը: Մենք քեզ նոր ուղիներու մը ջ կ'արձակնեփ: Ու ուր փաստած կեցեւդ թօթբափեւ լով զարնան տարիներդ պիտի վերապանեաւ փաստին ու խարս արբիրին մէջ զոր տարբերու պայմարը կը վրաովէր, ևսուն մէկ եղիս զիմը, իրերու աշխարհը հաւասարակուութեան մտաւ, հոգիները մնաչեցին, ալիքներն հուացան, ասողեն երկները չողացուցին:

Այսպէս՝ մարդկութեան ախարին մէջ տա-կաւին կը ամբէ խաւարչտին զիշերը, կրքե-րու տարբերը տակւուին կը պայմարին: բայց թող մէրը իր բոցն արտաշնչէ, հոգեկան աշխարհը քառուն պիտի դուրս ելլէ: Երիստա-սարդութիւնը իր ծոցին մէջ պիտի փիթեցնէ զայն, բարեկամութիւնը զայն պիտի հաստա-տապնդէ յաւթիւնական ներգանչակալ թեան մը մշջ:

Մարգակային սրաերուն սառոյցները կը ճեղ-քրդուուին, նախապայմարումները կը զադրին հոգիները մթնցնելէ: Ողջո՞յն, աղատութեան արշալո՞յն: Քու ետեւէդ փրկութեան արեւը կը ծագի:

ԱՏԱՄ ՄԻԵՔԻԵՎԿԻԶ

— \* —

ԽԱՂԱՋՈՒԹԵԱՆ ՅԷՂԹԱՆԱԿԲ

— — —

Լաւատենները իրաւոնք ունեցան: Լա Հէր Համաժողովմեծամիոր ունայն մը եղած պիտի չըլլայ: Սպասարկնութեանց վերջնական ջըն-ջումը, պատերազմին արմատական բարձումը չէ անշուշտ որ պիտի իրականացնէ ան: ոչ ոք այդ հարաւիլ արդիւնքը համաժողովէ մը սպաս սելու չափ միարեւու եղաւ: բայց ինչպէս որ գուշակած էինք իրաւարարութեան միջազգա-յին մշտական ատեանի մը հաստատումը ար-դէն ինցունուած է այս վայրիկանին: Եւ այդ տատանին գոյութիւնը Պատերազմին կամծեցնալ անհրաժեշտութեանը զէմ ժողովուրդները ա-պահովցնող բաւական լուրջ միջնոց մը պիտի: